



Երևան, 23 Նոյեմբեր, 2020

## ՏԵՐՈՒԱԿԱՆ ԱՊՈԹՔ

(միասնաբար արտասանուած)

Իմասպութիւն Հօր Յիսուս, կուր ինձ իմասպութիւն վբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

## ՍԱՂՄՈՍ 75

ԱՍՏՈՒԱԾ Է ԱՇԽԱՐՀԻ ԴԱՏԱԿՈՐԸ

**Գ**ոհութիւն կը յայտնենք քեզի, ո՞վ Աստուած, գոհութիւն կը յայտնենք քեզի:

Կը հոչակենք քու անունդ, եւ կը պատմենք սփանչելի գործերդ:

«Երբոր որոշած ժամանակս գայ, ես արդարութեամբ պիտի դատեմ, – կ'ըսէ Աստուած:

Երբ աշխարհը եւ անոր բնակիչները սասանին,

ես հաստատուն պիտի պահեմ երկրին հիմերը:

Սնապարծներուն կ'ըսեմ, – “Կը բաւէ պարծենաք”.

ամբարիշտներուն կ'ըսեմ, – “Կը բաւէ հպարտանաք”,

դադրեցուցէք ձեր ամբարտաւանութիւնը, գոռողութեամբ մի’ խօսիք”»:

Արդարեւ դատաստանը ո՞չ արեւելքէն կու գայ,

ո՞չ արեւմուտքէն, ո՞չ հարաւէն, ո՞չ ալ հիւսիսէն.

այլ՝ Աստուած է դատաւորը, որ մէկը կը խննարիեցնէ ու միւսը կը բարձրացնէ:

Որովհետեւ Տիրոջ ձեռքին բաժակ մը կայ՝ բարկութեան թունդ գինիով լեցուն.

այդ բաժակէն խմել կու տայ երկրի բոլոր ամբարիշտներուն,

որոնք զայն պիտի բամեն իր մրուրով միասին:

Գալով ինծի, ես յաւիտեան պիտի ցնծամ,

երգով պիտի ներբողեմ մեր հայրերուն Աստուածը:

Ամբարիշտները իրենց ամբողջ հպարտութեամբ պիտի խորտակուին,

մինչ արդարները զօրութենէ զօրութիւն պիտի բարձրանան:

## ՃԱՐԱԿԱՆ-ԱՊՈԹՔ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Ամենասուրբ Երրորդութիւն, սուր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ Հիսանդաց բժշկութիւն, ննջեցելոց ալքայութիւն:

Արի Աստուած Հարցն մերոց, որ ապաւէն ես նեղելոց:

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսուս Փրկիչ մեզ ողորմեա:

**Պ**ահապան ամենայնի Քրիստոս,

ազ քո հովանի լիցի ի վերայ իմ ի զուտ եւ ի զիշերի,

ի նսդիլ ի զան, ի զնալ ի ճանապարհ,

ի ննջել եւ ի յառնել, զի մի երրեք սասանեցայց.

եւ ողորմեա՛ք արարածոց եւ ինձ բազմամեղիս:

## ՕՐՈՒԱՆ ՆԻՇԸ

ՀՀ

ԴԱՍԻԵԼԻ ՄԱՐԳԱՐԵՐՈՒԹԻՒՆ

4:34-37; 5:1-12 ԳԼԽ

### ՆԱԲՈՒԳՈՂՈՆՈՍՈՐ ՏԷՐԸ ԿԸ ՓԱՌԱԲԱՆՔ 4:34-37

Ահա հասաւ պահը, երբ Նաբուգողոնոսոր կը դաւանի ըսելով. «Ես՝ Նաբուգողոնոսորս երկինքի Թագաւորը կը գովեմ եւ կը բարձրացնեմ ու կը փառաւորեմ, որովհետեւ անոր բոլոր գործերը ճշմարիկ են ու ճամբաները արդար են ու անիկա կարող է ամբարփաւանութեամբ քայլողները ցածցնել» (5:37): «Քարծրեալը կը փիրէ մարդոց թագաւորութեանը վրայ ու զանիկա իր ուզածին կու գայ» (5:17, 25, 32 հմր): Այս արփայայփութիւնը որքան ալ խոսքովանութիւն, դաւանութիւն է, նոյնքան ալ Ասպուծոյ կողմէ քրուած առիթ է Նաբուգողոնոսորին, եւ իր նման մեղաւորին մարդ արարածին: Ասպուած ինք կարիքը չունի մեկը իր մասին դաւանելու, ընդհակառակը այդ դաւանութիւնը մեզի համար է ճանչնալու զավուած իբրեւ այդախին:

### ԲԱՂՏԱՍԱՐԻ ԿՈՉՈՒՔԸ 5:1-12

«Քարեկոնի Նաբուգողոնոսոր թագաւորը Երուսաղէմ եկաւ ու զանիկա պաշարեց: Ասպուծոյ փան անօթներուն մէկ մասը Սենաար երկիրը, իր ասպուծոյն փունը փարաւ ու անօթները իր ասպուծոյն զանձափունը դրաւ» (1:2):

«Որովհետեւ քու սիրով հպարփացաւ ու ըսիր թէ՝ ”Ես ասպուած մըն եմ, ես ծովուն մէջգեղը Ասպուծոյ աթոռը կը նափիմ» (Եզեկիէլ 28:2):

Յանահի դէաքեր կը պարփակին, որոնց իմասքը յեփոյ կ'անդրադառնանք թէ ինչո՞ւ: Յանահի դէաքեր կը պարփակին, որոնք նկարի չենք առներ: Յանահի դէաքեր կը պարփակին, որոնք ըսելիք ունին ամբողջ միջավայրին: Միւս կողմէ, նաեւ կը մոռնանք անցեալին պարփակած դէաքերէն օրինակներ քաղելու:

Դանիէլի 5-րդ գլուխը մեզի կը ներկայացնէ Բաղփաար թագաւորի կոչունքը, ու անոր վերաբեր մունքը հանդէպ այն իրերուն, որոնք բերուած էին Երուսաղէմէն, Ասպուծոյ գաճարէն. «Ան իրամայեց, որ Երուսաղէմի գաճարէն հանած ուկիէ ու արծաթէ անօթները բերեն, որպէսզի անոնցմով գինի խմեն»: Արարը ինքնին ցոյց կու գայ այդ սպասներուն նկարմամբ թագաւորին արհամարհական վերաբերմունքը, որուն իբրեւ անմիջական պարփական յանկարծ պարփի պարփին վրայ գրուեցան գրութիւններ. «Մանէ, Մանէ, Թէկէլ ու Փարսին», որ կը նշանակէ «Ասպուած քու թագաւորութիւնդ համրեց ու զանիկա վերջացուց: Կշիռով կշոռուեցար եւ պակաս գրնուեցար: Քու թագաւորութիւնդ բաժնուեցար եւ Մարերու ու Պարսիկներու գրուեցա»:

Այս երեւոյթը խռովեցուց թագաւորը, եւ անմիջապէս կանչել փուաւ հմայողները, բաղդ նայողները եւ իմասպունները: Բայց անոնք չկրցան պարփական փալ, որովհետեւ անոնք չունին պարփական, իսկ ինչ որ ալ փան սուր պարփական է:

Այս հարփուածին իմասքն ու խորհուրդը:

1. Բաղփաար թագաւորը երբեք նկարի չառաւ անցեալի փորձառութիւնը որ ունեցած էր իր նախորդը՝ Նաբուգողոնոսոր թագաւորը, որ այսպէս արփայայփուեցաւ. «Անիկա կարող է ամբարփաւանութեամբ քայլողները ցածցնել»:
2. Բաղփաարի ըրածը ուրիշ բան չէր եթէ ոչ ամբարփաւանութիւն, ու մանաւանդ՝ օգլագործելով Ասպուծոյ ընծայուած սպասները իր հաճոյքին համար, սա կը նշանակէ, թէ ինքինք կ'ուզէ Ասպուծոյ գեղը դասել: Առաւել եւս գինովութեան ալ պարփառով երբ երկրապագութիւն կ'ընէ ուկիէ, արծաթէ, պղինձէ, երկաթէ, փայտէ ու քարէ ասպուածներուն, որոնք ոչ կը փեսնեն, ոչ կը լսեն, ոչ ալ բան մը գիտեն:
3. Փորձեց իր փեսածին իմասքը ունենալ հմայողներէն, որոնք չունին պարփական:
4. Փոխանակ հարցնելու անոր, որուն մէջ ասպուածներու հոգին կայ:
5. Այս երեւոյթին իբրեւ պարփական Ասպուծոյ վճիռը անմիջական եղաւ Բաղփաար թագաւորին, առանց առիթ փալու զջումի, ապաշխարութեան, այնպէս ինչպէս գրուեցաւ Նաբուգողոնոսորին, որովհետեւ Նաբուգողոնոսորի կեանքը արդէն որպէս օրինակ պէտք էր ծառայեր իրեն: